

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Ապրիլ 7-14-ի օրերը Դայ Երուսաղեմի համար եղան խանդավառ ու ոգեշնչող օրեր: 1967 բուլականն ասդին Խաղական իրադրութեանց հետևածոյն խմբային ուխտազնացութեանց ալիքի դեմք Դայ Երուսաղեմ հանձած էր: Դին օրերու փառին Կայոս Երուսաղեմացի գրեթե խառասուն տարի յետոյ կարծէ նորակնունք կը դառնային հայ ուխտաւորներու աղօթի ներկայութեամբ: Դայ Երուսաղեմ ուխտի այցելութեամբ: Մրցո Ֆակորեանց Սայրապանն աճօրդակ ուրախութեանը կը լցուի Ամերիկայն, Գանապային, Ֆրանսային և աշխարհի տարբեր ցցաններն Երուսաղեմ ժամանած հայ ուխտաւորներու մոնավառութեամբ: Աղօթահաւեր Մրցո Ֆակորեանց Վանական պանց ուխտաւորաց համար կը դառնաւ հայատի կենսաւորման աղջիւր: Դոգենտարա ու սրբազն արարողութեանց ճխութեան մէջ կը վերամկրուե հայու հոգին: Անբացարեյին կը թթիմորե բոլորի հայատի կենսաւորման աղջիւր: Անտեսանելին Սասուած մեր խալերը կառաջնորդութեան մէջ կը լցուի Ամերիկայի կենսանի այնան ճխութեամբ ու վեհութեամբ, որ չին կը նաև չազդողի ու չյուգի: Ուխտաւոր դառնալու գիտակցութիւնը կը գործէ երկու իմաստով: Գիտակցարար մեր աւալերը կը նորանորդ հայատի կենսանի նորոգութիւնը՝ նոր ուխտ մը կը հաստատի Սասուած մեր հետեւ կը արձագանքի ծայն մը, որու թրուացումը կը դառնար մեր երթեան աղորմը: Ան այն տահն էր, եթ մէջ կը ներզործէ հայատի կենսանի նորոգութիւնը՝ նոր ուխտ մը կը հաստատի Սասուած մեր հետեւ կը նորոգէ նոր ծայն մը, ու ծառայութեան նոր դաշինք կը կնուուր մեր աղօթի տան հետ: Աւագ հինգաբթի, անրող օրը, կանուած եկեղեցական արարողութիւնը՝ նոր ուխտ մը կը հաստատի Սասուած մեր մէջ կը գննին չմարմնաւորուած երազաններ, որոնք սակայն, որու արինը մեր հայատին, դեռ չին նեռած մեր հոգեւոր կենսանի երակներու մէջ:

Քննօշաբթի՝ 8 ապրիլին, Ընթեաց Ս. Պատարագով կը կամուին սրազան արարողութեան հոգեւոր հսաննին ալիշներուն մէջ: Մրցո Ֆակորեանց Սայր ասծարին մէջ արենի լուսին փոխարէն Բրիստուի փառը կիծուր: Կանթեղներու առօս լոյսերուն մէջ աւելի խօսուն ու ծառազայրող դասգամի կը վերածուի կանաչեանց կեանն ու Ամարիլիսութիւնը: Սուրբ Պատարագի մէջ ամեն վայրկան կը զգային առասահոս էրը աստուածային ընորհաց, որուն մէջ հին մարդ:

Ուաել կեանի՝ Բրիստուվ տրուած: Սուրբ Պատարագի խորհութիւն հաստումն էր, արդարեւ, որուն մէջէն հաւասագեային հետ միութիւն մը կը հաստատի մեր հայրերը: Տաճարի տասերէն ներքափանցնով՝ աշխարհի լոյսը կը վերածուր հոգեւոր կեանն սարածու լոյսի մը: Բրիստու կը դասարագուե եւ նոյն Պատարագին կը հրահրէ զմեց բոլորս: Քիչ յետոյ աշխարհի աշեւ կը խոնարհուե Աստուածորդին ու մէկ առ մէկ կը լուար իր առանձան ներու աղոտած ուներ եւ դաստու կուսար բոլորու կեանն արթելու խոնարհութեամբ: Այս դասկերը կը ներկայացնուե արարողական կեանին այնան ճխութեամբ ու վեհութեամբ, որ չին կը նաև չազդողի ու չյուգի: Ուխտաւոր դառնալու գիտակցութիւնը կը գործէ երկու իմաստով: Գիտակցարար մեր աւալերը կը նորանորդ հայատի կենսանի այնան ճխութեամբ ու վեհութեամբ, որ Սուրբ Տեղեաց մէջ կը արձագանքի ծայն մը, որու թրուացումը կը դառնար մեր երթեան աղորմը: Ան այն տահն էր, եթ մէջ կը ներզործէ հայատի կենսանի նորոգութիւնը՝ նոր ծայն մը, ու ծառայութեան նոր դաշինք կը կնուուր մեր աղօթի տան հետ: Աւագ հինգաբթի, անրող օրը, կանուած եկեղեցական արարողութիւնը՝ նոր ուխտ մը կը հաստատի Սասուած մեր հետեւ կը գննին չմարմնաւորուած երազաններ, որոնք սակայն, որու արինը մեր հայատին, դեռ չին նեռած մեր հոգեւոր կենսանի երակներու մէջ:

Բրիստու՝ նոր արշավոյսը աշխարհի կեանին մէջ: Անոր խալած ճամքան կը դառնար խաչի ծանադարի ու այլ խօսնով՝ կեանին ծանադարի, բոլոր անոնց համար, որոնք հետեւցան ու դիսի հետեւին անոր դասարագուած կեանի օրինակին: Արարողութեանց մէջ տւուուր աղօթի մեր կեանը կը նմանեած գուտերուն վրայէն զազող այն նաւուն, որը երեսն խաղաղ ու երեսն փորուկն ցույերու մէջէն կանցնէր: Շարաք՝ 10 ապրիլին, լոյսի դասմա-

կան արարողութեան ընթացին կ'ադրեն մեր կանոնի ամենն զառն փորձառութիւններէն մէկը: Սուրբ Յարութեան տաճարին մէջ հաւատուած խելագարած ամրոխը իր ներկայութիւնը կը վերածէր աշխարհի մարդկութեան կնանի հայելին: Անքացաւը կիմակի մը մէջ խառն արդումներ ու զգացումներ ցրեթ կը ցնցին բոլոր հոգին կանոնին անդորրը: Այդ տակուն ներկայ ժողովուրդը իր վերայ կը վերցնէր կարծէ զԲիսոս խաչին Վրայ բարձրացնելու դարտականութիւնը, մինչեւ որ գերեզմանի լոյսով նոր կերպարան կը հագներ տաճարին մէջ խոնուած բազմութիւնը: Լոյսերն հեղեղ, խոնկերու անուանին բուրմունով գինոված, զանգակներու զօղանքներով աւետած թրիսոսի հրաւափառ յարութիւնը կը տեսնէին մեր հաւատի աշխերով: Դոգիները կը լեցուին: Խնչո՞վ եւ հնչո՞վ կը լեցուին: Բացաւելու ու նկարագրելը կարեի չէ: Պէտք է ըլլալ այսեղ ու ապրիլ ամէն ինչ: Միայն թէ լուս հաղորդութեամբ: Թրիսոսի յարութեան լոյսին խորհուրդով կը կերպարանի կողմէու ամբոխը: Ամբոխը կը վերածուեր եկեղեցին, ու եկեղեցին կազմող հաւատացներու հաւատին սյանը կը կենսունանա Սասունոյ եւ իր միջն հաւատուու ովիսին Վրա:

Սուրբ Յարութեան լոյսի արարողութենէն յետոյ կենսանինու բնութեան գիրկին մէջ հայ սկաուտներու երգին ու ծայսին մէջ նոր արձագանքն կը դառնար թրիսոսի յարութիւնը: Սուրբ Յարութեան տաճարն մինչև Մորոց Կառանց Յակուտներու մեջ կ'առաջնորդն խանդակառութեան աւեստեր Տրամադրութեամբ: Երուսաղէմ Սուրբ բաղադրի նեղիկ փողոցներուն մէջն իսլայ ամբոխին հետ կը լալէր թրիսոս, որուն խօսր մեր հոգիներուն մէջ կը թքուի: «Ես եկի զի առաւել կեանս ունիցի»:

Նոյն օրը երեկոյան, ճրագալույի Սուրբ Յարութեան Պատարագ՝ Մորոց Յակուտնեանց Սայր տաճարին մէջ: Ուխտաւու հաւատացներու յափօսալութեամբ լոյսին կ'երային: Լոյսին մէջ կը ծնէր նոր կեանիք: «Տէր, ողորման աւագանը կը յայտարար Յարութիւնը: Երագալույի Սուրբ Դարողութիւնը կը դառնար լոյսը մեր հո-

գիրին: Զատիկը կ'իջներ հայու կեանին մէջ: Մորոց Յակուտնեանց Սայր տաճարին մէջ կը հոգեկերտուեր նոր մարդը, հայ Միստոնան՝ վաղուան Եկեղեցին դառնալու տեսիլով ու յուսերով:

Կիրակի՝ 11 ապրիլին, Դայ Երուսաղէմ կ'ապրէր աննախընթաց Զատիկ մը: Սուրբ Յարութեան տօնք ներքափանցած եւ ամեն հայ տունը ները: Մորոց Պատարագ արարողութիւնն յետոյ Մորոց Յակուտնեանց Սայրավանի բակին մէջ տեղի կ'ունենան աւանդական անդաստամի արարողութիւնը՝ նախագահութեամբ Պատրիարքի սրբազն հօր՝ Սորին Ամենապատութիւնի Տ. Թորգոն արթելիսկուորոսի: Իր ուրցը ունենալով բարձրասիրան հոգեկերտականներ, վարդապետներ եւ հաւատացնեալ ամբոխը: Անդաստամի արարողութեան աւարտին Պատրիարքի սրբազն հայր Պատրիարք Մայր ղափիին մէջ: Իր խօսին մէջ Պատրիարք սրբազնը սիրով կ'ողովուն ամոնց ուխտի այցը Դայ Երուսաղէմ եւ առա լայնօրէն կ'անդրադանյա Դայ Երուսաղէմի առանձիւթիւննեան: Ուխտաւուներու համար այս սրբազն դադի ոգեցնոյն եր. հոգեւոր նոր կառ մը կը ստեղծուեր Դայ Երուսաղէմի ու արտասահման արյող մեր ժողովուրդի զաւակներուն միջնու: Խանդականի առանձիւթիւննեան չափը հետքիտ կ'ուրծանա եւ իր զագարնակէտին կը հասներ երկուամբի՝ 12 ապրիլին, երբ Մորոց Յակուտնեանց Սայրավանին մէջ Մորոց Պատարագ կը մասուցի Ամենապատութիւնի Պատրիարքը: Յընթաց Սուրբ Պատրիարքի արտասահման իր խօսին մէջ ան Պատարագ կը յուր ուխտաւուներու իրենց հետ սանելու համար դէմք ապրու փափազը, որդուզի յարաւել հոգեւոր կառ սրտեղուու դարաւու հայ վանին ու հայ ուխտաւու հաւատացնեալին միջնու: Այս բոլորի կը յացորդէր չորեւաբրի՝ 14 ապրիլին, Ալեք Եւ Սարի Սանուկեան դդեպանի տակին մէջ կազմակերպուած գեղարուեսական ծավագիրը՝ կազմակերպութեամբ դդեպկանի սաներուն ու Երուսաղէմահայ արուեստագէտներու: Խնչան ոգեւորոյ երեկոն, ուխտաւու հաւատացնեալներու հոգիները հարսացած էին արդէն: Բո-

լորիս մէջ նոր խորհուրդ կը դառնային հայրենին ու Սուրբ Էջմիածինը: Մայր հայրենին ու Սուրբ Էջմիածինն արձագանք կը դառնային Դայ Երևանադեմի սրբաժնեաց մէջ: Դոգիները վերամկրուած էին: Աստուածաբարգեն մեր կեամնը իմաստաւորութիւնը կոչումը առաել շեշտու մը կը զգային մեր մէջ: Դաւատի այս գիտակցութեամբ մեր այլերը կ'առաջնորդին մեր հայրենի

հաւատի կեամնին աղրիւն՝ Մրութիւն Մրց Սուրբ Էջմիածին՝ անդ թօնելու համար մեր հոգիներուն մէջ խմբուած հաւատի նոր կեամնը եւ հասկնապու Գարեգին Կեհակաղի ղազգամը թէ 1700-ամեակը մէտի է դարձնենի նոր հոգեգալութիւն Միասնութեական մեր հաւատի կեամնին մէջ:

Ցովնան արf. St.Petրովս
16 ապրիլ 1999 թ.

ՈՒԽՏԱՒՈՐԻՆ

Նրուսաղէմի Հայոց Ա. Փրկիչ վաճքի գերեզմանատան մէց Բամեսա գերեզմանաքար մը կայ, վրան ալ պարզ արձանագրութիւն յը. «Անձանօր ոխտաւորին»: Այս խորիդաւոր տախանաքարը գետեղի տուած է Երևանադիմ հոգեգու Նորի Պատրիարք Դուռիանը 1925 թուականին:

Այս ոխտաւորը խկապէն որ անանոն, ծածոթ է իր քարի գործերով: Արդարեւ, Ֆելիքս Ֆապր անոնց հոդինեկան կրօնաւոր մը, որ 1479 և 1483 թթ. ոխտաւորաքար Երևանադէս գտնուած է, 1479 թ. Երևանադէմ մէց Բանիշիպահ է Բախտատանքի ոխտաւորի մը, որ Կը տեսե՞ւ թէ Ա. Փրկիչ վաճքը մեծաքումար պարոցի տակ կը թեծ, ու պարուապահնեցները կը գրաւեն ոչյօք վաճքը ու կը ձեռնարկեն զայն վաճառելու: Այս ոխտաւորը վաճքի բոլոր պարաքերը կը վճարէ, աւելիք մասերը կը ընդունէ եւ կը նորուի Ա. Ցակորի Մահապատճեանը: Առող Բամար ալ հոգելոյն Դուռիան Պատրիարքի Բամբուռեկի Բախտատենութիւնը՝ տապահացարը մը գետեղելոյն այս անձանօր ոխտաւորի շիրիմին, եւ նաև յարգելու բոլոր անոնք որոնք դարերն ի վար Հայաստանի Բամբաներէն ուստի գացեր են Երուանէն, Սուրբ Տեղեր, Բամբուռա Քիսաստակին աշխարթը, եւ Երշաշիկ Մամտսեներ իրեր վերադարձ Բայրենից իրեցն Բամազգիներու մէջ վասենով սէր եւ յարաներ... Այս յշատակին մէջէն, կրօնանք Բասկնալ, թէ ինչու քիսաստելութեան Հայաստանի պետական կրօն Բոչակնան առթի նախաձեռնուած յայտագիրներէն ամենէն Բետաքրքականը եւ անշուշտ ժողովրդականը ոխտագնացնեանց յայտագիրն է:

Ուխտագնացութիւնը անձանօր չէ մեզի մայերուս, թէեւ մեր սերունդը գրեթէ մոցած է այլ սրբազն աւանդութիւնն:

Ուստի այս օրերուն, երբ կը նախաձեռնենք 1999 թ. ոխտագնացութեանց, լաւ Կ'ըլլայ որ մասնցին կերպով անդրդառնամք ոխտին, ոխտաւորին եւ ոխտագնացութեան:

Ուստիս դաշինք է, երդում է, խստում է, յանձնառութիւն է, տառապանք է, յաղաճակի եւ նուառութիւն ուրախութիւն է:

Մարդու է, սակայն, ոխտաւորը, եւ ոխտաւորութիւնը մարդուն կարողութիւնն է տեղափոխութեու, յատաշանալու դէպի սուրբ Վայրերը, եւ որով ոխտաւորը իր անձին համար կ'ապահովէ Թոգենը շամ մը:

Աղան է առաջին ոխտաւորը, որախստէ իր արտաքսութելն յատոյ...: Ոխտաւոր էին իշխանը կիները, երբ Միաշաբաթի առաւոսուն Կ'երային գերեզման, օծենը Բամար մարմինը Քրիստոսին: Երևանադէն էր, Նազարեթ էր, Բեթղեհեմ էր, Յորդանան գետն էր ոխտավայրը, ուր կը Գոյուային առաջին քիսաստենենք Անի աշխարթի Բնուար ծագերն, Ֆանսայէն, Սպահանյէն եւ Հայաստանէն: Ոխտաւոր էին մարտիրոսներուն գերեզմացերուն այցի ազդողները, անտօք որոնք կը փորձին գտնել եւ ապս պահպանել սուրբերու եւ նախատակներու Շխարները, յատոյ անոնց վրայ մասուներու կառուցաներու Բամար...:

Մնաք Բայրան, ալ ունեցե՞ն ենք նաև ոխտի նամբաները, աւանդութիւնները, երգերը, տաղերը, մեր Եշարաց գիտերը, մեր Ընդհշման արդիւնները, մեր սուրբ արդիւնները, լեներու կատարենքը: Լուսաւորիչ, ինք, Կեսարիայէն